

ԵԿԵՂԵՑԱԳԻՏԱԿԱՆ

ԵՐԱՆԻՆԵՐՈՒԻ ՄԻՏՔ ԲԱՆԻՆ

Ինչպէս սովոր էր գարնան, արեւը տաքուկ բռնկած՝ գրկած էր գունազեղ գեղեցկուրինը բնուրեան: Երուսաղէմը որպէս հարսնելոր, կ'ապրէր բացառիկ պահերը իր պատմուրեան, երբ, Յիսուսի հետեւող հետաքրիներու բազմուրինը խուռներամ, բոհուրոհի բռնուած ժայլերը կ'ուղղէր բաղաժէն դուրս դէպի բնուրեան ծոցը բարձրացած՝ ծաղկաւէտ յերան ուղղուրեամբ՝ կանխորոշ հաւաքավայրը սրտրաց հաղորդուրեան մը համար:

Համայնապատկերը փոռւած Վարդապետին ոստիերուն, մարգագետին պատուանդանի մը նման, որ կ'ընդլայնէր անհրաժեշտուրինը հոգեկան արժէներու եւ անոնց անհետացած մտահոգող իրողուրինը:

Տակաւ մեծող խոր ըդամնէր բազմուրեան, աւելի եւս կը շեշտէր անհրաժեշտուրինը հոգեկան արժէներու եւ անոնց անհետացած մտահոգող իրողուրինը:

Առաջին պատուէր-բարողն էր որ Տէրը սրտայոյզ, մարդուն պիտի փոխանցէր հրապարակային ելոյրով, յեղաշրջելով տարարուն հունը հին հոսանքին:

Բառը, «ԵՐԱՆԻՆ», որով կը շեշտէ արժէնը խօսին, բոյլ կու տայ ենթադրել խօսին գործադրուրենէն ակնկալուած երշանիկ հոգեվիճակը: Անվիճելիորէն կը միքնէ մարդուն խորուն կը ինքնանաչման խոկումներուն մէջ, ուր դէմ յանդիման գտնուելով իր թերացումներուն, կ'որոնէ կառչիլ թառին բոհիչ տուող արտասովոր երազներուն, յուսալով ոգեւորուիլ հոգեպէս, փրկարար անհուն կարելիուրեան մը տրամադրուրենէն:

Բառ մ'ահա որ ակներեւ կը դարձնէր ծնունդը Բարի նախանձի մը գգտում մը նաեւ որպէս ցանկուրին:

Եշմարտուրեան տանող ուահվիրայ: Հրայրքը պատած՝ Վարդապետին, անդորր ոյժի մը յենած, եօրը «Երանելի»ներով պայմանաւորուած (Մտք. Ե. 3-12) Լերան բարողը պիտի ժայրքէր եփուն հրարուի մ'ինչպէս, նշելով՝ առաքինուրինները երանաւորման առանձնաշնորհումներուն տիրանապու:

Աստուածային ուղեցոյց մըն էր ասիկա, անսպասելի պարզ սկզբունքներով, որ, պիտի շշմեցըները: Սերտօրէն միացած ժողովուրդին, ականատես անոնց տառապանցին, ապրելով՝ անոնց մարդկային բնուրենէն բխած ուղեկորոյս շփորուրինը, Վարդապետը հետզհետէ պիտի յայտնուէր իր մարդասէր փրկչական բնուրեամբ:

Ահա Մեսիան, որ ոչ միայն եկած էր վերացնելու մարդուն միտքն ու հոգին մեղմի տիղմէն այլ մանաւանդ բարմացնելու օրէնքը չ'անսացողներուն Հիմ Կուակարանի մէջ յայտնուած Աստուծոյն կամքը եւ խախտելու անդորրուրինը յդփացած վաշխառուներու:

Ինչպէս բոլոր ժողովրդական ելոյթներու, հոն եւս չէին պակսեր ներկայացուցիչները տարակարծիք երեւելիներու, սուրհանդակներ տիրապետող տէրերու, ստանձնելով տիտոր դերը կենաց խօսիերը խեղադիրելու:

Տէրը զիտակ ներկաներու խառնուած չարամիտներուն, հեզմական բուող՝ զգուանոյշ ձայնով խօսիը կ'ուղղէր Եշմարտուրեան կարօտեալներուն:

«Երանի՛ հոգւով աղբատներուն զի անոնց է արքայուրինն երկնի, Երանի՛ սպաւորներուն... հեզերուն, արդարուրեան ծարաւներուն..., Երանի՛ սրտով

մաքուրներուն... խաղաղութիւն ընողներուն... արդարութեան համար հալածուողներուն... եւ վերջապէս երանի՛ Տիրոջ փառքին համար հախատուողներուն, զի անոնց է այժայութիւնն երկնի:

Ահաւասիկ ամփոփումը Քրիստոսի ժարողութեան հիմնական տուեալներուն, որոնց մով մարդը երկնային երջանկութիւնը պիտի ժառանգէր:

Ամբողջ իր ուսուցումներու տեսողութեան, պիտի պարզաբանէ Հօրը հանելի ըլլալու պահանջուած պայմանները, մատչելի դարձելով իր առափելութեան տագնապին գերազոյն նպատակը համեստ մտերու, փորձելով հաշտեցնել նոր բարոզչութեան հրամայականը՝ Աստուծոյ ներողամիտ Հայրութիւնը, հինգէն այլասերած՝ ասպատակող, վրիժառ, իշխող եհովայի անհամրոյր պատկերին հետ:

Հին ժառանգութեան բրտութիւնը օր ըստ օրէ կը բախէր այլեւս նոր տնօրինուող հանդուրժողական Միրոյ վարդապետութեան գաղափարին դէմ:

Ի՞նչպէս պէտք էր ներկայացնէր նոր վարդապետութիւնը, որ յաջողէր Հինը փոխարինել առանց սրբազնութեամբ ամրաստանուելու եւ խուսափելու անէլ ծնելիք հակազդեցութենէն՝ կանխամտածուած թշնամական հալածնէն:

Ժամն էր այլեւս եհովայէն մերկացնել, մարտնչող ու պարտութեան մատնող բռնապետի մակդիրները որպէս այլակերպ, անյարիր դիմակ, եւ ներմուծել Միրոյ եւ ներողամտութեան խաղաղասէր առաքինութիւնները առատապէս բաշխող՝ գրասէր Աստուծոյ նոր ըմբռնումը:

Ժամն էր այլ եւս, վերակենդանացնելու Հին Կոսակարանի անշնչացած երբեմնի կենդանի խօսքերը, որոնք, կը

մնային որպէս անհասանելի իտէալներ, հակառակ այն իրողութեան, որ երբեք դադրած չէին սերտօրէն ընդելուզուած ըլլալէ գործնական կեանցին հետ:

Ժամն էր այլ եւս, հզօրն Աստուած յայտնուէր հոգեխոռով մարդկութեան, որպէս ազատազրողը կեանցներու. որպէս նոր ընդունարան՝ ուր պիտի պատսպարուին «ամենայն վաստակեալք եւ բեռնաւորք» Տիրոջ ապաւինող հոգիները նորադարձ: (Մտք. ԺԱ-21):

Իր պարզութեամբ կատարեալ՝ երանի...ներու բանաձեւը, ինքնին նորութիւն մը չէր, կարծես շատերու ծանօթ հին յանգերգի մը մարող արձագանգներն ըլլային: Հին Կոսակարանի մէջ նոյն ոգիով յորդորներ բանից յայտնուած էին երրայեցիներուն եւ անտեսուած. Ես. Ժ. 1-13: Լերան լարոզը՝ որպէս երապարակային կոչ՝ աւելի բան երբեք հնչին երաւէրը կը դառնար զգաստութեան, խրախուսելով մարդը՝ վերադառնալու ճշմարտութեան, այլեւս ըլլալու հանոյակատարը Աստուծոյ:

Երկնային կանչ մըն է երանի-ները ուղղուած մարդուն անտարակոյս, որ քօրափէր արհակիրքը հոգեկան գերութեան եւ բայլ առ բայլ մօտենար ընդգրկելու ովասիը փրկութեան, ըլլալով երանելի՛ ականատեսը Հին Կոսակարանի լրումը կնքող Աստուծային վերջին արարին: Այդ հմայքով յափշտակուած, մարդը առքիր՝ դարձեալ կու զայ ունկնդրելու Վարդապետին:

Ահա այսպէս, դարձի ճամբռուն՝ մարդը արժանանալով Աստուծային արգահատանքին, մաս պիտի կազմէ վերածնող բարգաւան ն'որ հօտին:

Երանի-ներու սկզբանական դիւրամատչելի իմաստը, անըմբռնելի բարդութիւն մը կը ստեղծէր հակադրական պայմանադրումով, տարակուսանքի ենթարկելով մարդուն նորածին հաւատեկն

թիւած տատամսոտ համոզումները:

Ի՞նչու այդքան զոհաբերում՝ ետքերելու կորած մարդք երեկուան: Ի՞նչպէս բացատրել լուսը իշխող տարրին, հարուստին եւ փարիլ աղքատին, հալածուողին, համեստին: Զէ՞ո որ Որդին Հօրը ըսաւ «զի ծածկեցեր զայս յիմաստնոց եւ ի գիտնոց եւ յայտնեցեր տղայոց»: Այո՛, այսպէս կամեզաւ Տէրը, որովհետեւ այսպէս հանելի քուաց իրեն: Մտք. ժա:

Ճերմակ եւ նոր էջ մը պարզապէս նոր սկզբունքներով դրոշմուած, նման Մովսէս Մարգարէին երկինքէն դիմակալած Սինա Լերան տասնարանիայ պատուիրաններուն, Ելից Ի, որոնք, որպէս բարոյական յանձնարարութիւն յար եւ նման էին լերան ֆարոզի ոգիին:

Եհովան երկինքէն խօսելով Մովսէս Մարգարէին, առափեց զայն ուսուցանելու պատուիրանները Խրայէլի ժողովուրդին, շեշտելով անժամանակ ներկայութիւնը Աստուծոյ եւ Իր կամքին անսակարկ գործադրութիւնը: Խսկլերան ֆարոզին՝ նոյն Տէրն է որ կը յդէ իր պատգամը մարդկութեան, որոնք հետագային եւ երկու պարագաներուն, կիրարկուելիք իիմնական օրէնքները պիտի ըլլային գալիք ընկերային կեանքին, նորանոր մարմին հագուող հոգեւոր պաշտամունքին, արժանանալու նախամարդուն շնորհին:

Քսան դարերէ ի վեր, ի շարս Վարդապետին այլ ուսուցումներուն՝ Քրիստոնէական նուիրապետութիւններուն փայփայած համբաւաւոր Լերան Քարոզն է, որ պիտի շանանք մեր համեստ հետաքրքրութիւնը խորացնելով, բափանցել անոնց իմաստին:

Երանի-ներու շարքը անդրդուելիք օրէն, ուժգին, խտացած հակարուարկումն է երկար դարերու կուտակուած այլախոն ներշնչումներուն եւ օրինազանցութիւն-

ներուն: Հակազդեցութիւն մը անոնց բարոյական վիժումը կասեցնող, խիստ բննադատութիւն մը անարդարութիւնը դատապարտող:

Երկ ուզենի աւելի եւ զարկ տալ մեր երեւակայութեանը դրդապատճառը փնտուելու երանի-ներու ծնունդին, անտարակոյս պիտի բանանք երեմիա մարգարէի Ողբի էշերը: Ուր լայնօրէն կը նշուին երրայեցիներուն օրինական եւ բարոյական անհնազանդութիւնները եւ մեղանչումները եհովայի դէմ եւ անոնց յաջորդող զղջումներու աղերսանքները:

Երը, իին Կոտակարանի զիրժերուն մէջ կը հանդիպինք, որ ո՛չ կարծեցեալ աղօրողը հաւատարիմ գտնուած է իր հոգեւոր կոչումին եւ ո՛չ ալ անտարբերը՝ չ'ըսելու համար անհաւատը մեղանչած, ո՞րն էր երկուէն՝ աւելի մեղաւորը:

Ի՞նչպէս կարելի էր Վարդապետին զանազանել եւ մատնանշել բերացումներու պատասխանատուութիւնը երկու ներհակ դասակարգերուն երէ ոչ իր առափելութեամք՝ անտարբերին եւ անհաւատին կեանքի կոչել, արքնցնելով Տիրոջ հնազանդելու անոնց գիտակցութիւնը:

Երէ պէտք է մէկուն յորդորել, ապա նաև պէտք էր միւսին յանդիմանել:

Ահա թէ ինչու կարճ ժամանակ մը ետք, Վարդապետը Երանի-ներու բաղցը ոնին հակառակ, պիտի չի խնայէր իր Վայ-երու զայրացած ազդարարութիւններով սաստել գայրակութիւններու հեղինակները: Մտք. ժը 6-10

Ժամանակը ծանրաբենուած ըլլալով անօրէններու զանցառումներով, զուգահեռ հակակշոյի մը անհրաժեշտութիւնը հետզհետէ այժմէական բնոյք կը ստանար:

Այս մօտեցումով Լերան ֆարոզը որպէս իրաւացի զօրութիւն, կրկին ի լոյս աշխարհ կը մտնէր մարդուն անվաղոր-

դայն սայրախումը կասեցնելու:

Երանի-ներու բանահիւտութեամբ զօրակից մ'ինչպէս, տկարներուն նախ մօտեցաւ Վարդապետը, ընդունեց զանոնի որպէս ժառանգորդներ՝ խոստացեալին, մինիքարեց ամոքելով վիշտը սգաւորներուն եւ արդարութեան սիրոյն հալածուղներուն, ջատագովը եղաւ տառապած հոգիներու գեղեցկութեան, զնահատեց մեծուրիւնը արդարներուն, հեղերուն եւ հաստատեց միանգամայն այս բոլորին վերապահուած Երանելի հոգեկան փառքը երկնիք մէջ:

Յեղաշրջեց ըստ պահանջֆի ձեւաւորուած ժմահան չափանիշները երկնաւոր ժառանգութեան, միանգամընդմիշտ տարագրելով ընդունուած համոզումներէն, հոգեղէնին՝ նիւթեղէնով սահմանուած ըլլալու վարկածը:

Արդարեւ կեանքը կը խլէ մարդէն այն ինչ որ ինքը կու տայ, իսկ կենդանի շունչը Աստուծոյ, անապական իր բնոյրով կը միանայ իր սկզբի աղրիւրին:

Անտարակյու, Տէրը սիրեց բոլորին անխորարար: Մովսիսական օրէնիքի հետեւողներուն, Մեսիականուրիւնը որպէս Աստուածային յայտնութեան հաւատֆի լուսադրիւր դաւանող ներուն, թերահաւատներուն եւ հերանոսներուն:

Տիրեցաւ իր արարածին անկումով, ցնծաց եւ օրինեց նորահաւատներուն նոր կտակի մը դաշինքով:

Խորն էր սէրը վարդապետին հանդէպ անոնց՝ որոնք բացին փակ դոները իրենց սրտերուն օքեւան մ'ինչպէս ընդունելու լուսեղէն ցոլքերը փրկութեան:

Քնարերգական ինչ գեղեցկուրիւն երը Տէրը կը բուէ լուսարձակ առաքինուրիւնները կեանքին, աղբատուրիւն, հեղուրիւն, սուզ, մաքրուրիւն, արդարուրիւն, ողորմածուրիւն, վկայուրիւն..., այս բոլորը որպէս գանձեր հոգեկան, արքայութեան տաճող նանապարհը

ցոյց կու տան:

Երան ժարողը ժողովրդական պարզութեամբ բարդ թնթուկ մըն է, որ բոլոր ժամանակներու մեկնարաաններուն մարտակոչը հանդիսացած է, տեղի տալով բազմատեսակ մեկնարաանութիւններու:

Այս առումով ուշագրաւ է Սուրբ Օգոստինոսի (354-430) բաղդատական մեկնարաանուրիւնը: Ընդարձակ բացատրուրիւններէ եւ նմանուրիւններ մէջբերելէ եսով Հին Կտակարանէն, կ'ամփոփէ անոնց իմաստը, հեռանալով երկրաւոր համեմատուրիւններէ եւ հաւատարիմ մնալով լերան ժարողի ոգիին, նարտար համերաշխուրեամբ մը զանց առնելով ընդգծել զանոնի որպէս ընկերային հակասական երեւյրներ՝ Տէրունական աղօրենով կ'եզրակացնէ երանի-ներու իմաստը, այլապէս, Սորբան Մատեանի գանձերը սպանելով, ուրիշ գանձերու հոգեւոր արժէքները կը յայտնարերէ:

Երանի-ներու պատգամով, երէկուան արհամարհուած արժանիքները կեանքին, որպէս անժխտելի հարստուրիւն՝ ո'չ միայն դուրս կու գան լոկ խօսի մը ամբարէն, այլ կը զգենուն պատմունանն առաջին որպէս անգերազանցելի պայման Տիրոց օրեւանի ժառանգութեան:

Երանանչիւր անհատին պարտիք կը նկատուի զիտակցիլ իր առանձնաշնորհեալ բնուրեան հոգեղէն ծգումներուն, տրամադրելով վայել ընդունակուրիւնը հոգին գեղեցկացնող բարձր իտէլաններուն՝ նոր Ուխտին, արժանապէս ընդգրկելու այգեկուրգը վերջին դատաստանին:

Մարդը աւելի բան երբեք պարտի կեանքի կոչել աստուածաշնորհ տալանդը իրբնածին, լաւագոյնս մշակելու, բաղելու, իւրացնելու եւ իր կարգին բաշխելու երանիներու միտք բանին:

ԶԱՐԵԼ ԹՕՓԱԼԵԱՆ